

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

416. ԵՊԻՍԿՈՊՈՂԱՆԵՐԸ ԵՒ ՔԱՂԱՆԱՆԵՐԸ ԿՐՆԱՆ ՕՐՀԱՆԵԼ ՄԻՒԽՈՇՆ. — Միւսոնին պատկանող վարդապետական խնդրոց մէջ այս ևս կայ թէ քահանաներու ալ կրնա՞ն օրհնել զայն, այսինքն պատրաստել Դրոշմին նիւթը: Այս հարցը աւելի արեմժեացյ մէջ է որ յուզուած է սակայն: Խորդիքը յարուցանողները տեսակոն պատճառարութեամբ կ'ըսեն, թէ նիւթին պատրաստութիւնը կորուրդիքին մատակորարութենէն աւելի բարձր գործ մը չէ և եթէ օրէն է որ քահանաները Դրոշմին նորուրդը տան, կրնան ուրիմին Դրոշմին նիւթն ալ օրհնել և պատրաստել: Այս սկզբունքով է որ Հռովմէական Եկեղեցւոյ պետք օրինաւոր կը համարի իր գերագոյն իշխանութեամբը երբեմն հրաման տալ քահանայից, սահպողական պարագայից մէջ Միւսոն օրհնել: Բայց այսպէս արտօնութիւն մը երբեք լսուած իսկ չէ Յունաց մէջ: Իսկ մեր մէջ Սիոն հայրապետին օրով Պարտաւի մէջ գումարուած

ժողովին կանոնը կը հրամայէ որ «Կիակիակապունք մի իշխանուն Միւսոն օրհնել և կամ յաւելուած առնել և տալ քահանայից, այլ ամ յամէ ի հայրապետանոցէն առցեն, ըստ կանոնական հրամանի սուրբ հորցն (Ե. Կանոն), ալ աւելի արդիլուած պէտք է նկատուի քահանայից: Իսկ նիւթին պատրաստութեան և տըւչութեան բազդատութիւնն կողմուած պատճառարանութիւնը անուղեի է, որովհետեւ, ընդհակուակն, կրնանք ըսել թէ նուիրագործութիւնը մը կատարելը նուիրագործեալը բաշխելէն կամ վայելէն առաւել է:»

417. ՄԵՐ ՄԵԶ ԵՊԻՍԿՈՊՈՂԱՆԵՐԸ ԵՐԱԵՔ ԵՇԱԱՆՈՒԹԻՒՆ ԶՄՆ ՈՒՆԵՑԱՆ ՄԻՒԽՈՇՆ ՕՐՀՆԱՆՅՈՒՆ. — Կ'երեկի թէ ամ ըստ ամէ Միւսոն պատրաստելու սվորութիւնը մէր մէջ էին ատեն ալ եղած է, «որովհետեւ Սիոնի կանոնը, որ վերել յառաջ բերինք, կ'ըսէ. այլ ամ յամէ ի հայրապետանոցէն առցեն ըստ կանոնի սրբոց հարցնա: Իսկ Օնեցիին կանոնով աւելի յառաջ ըսուած էր. «Պարտ և արժան է զուրբը Միւսոնն, այսինքն զիւղն անուշանութեան հայրապետին օրհնել և իւրաքանչիւր եպիսկոպոսացն մի անդամ ի Զատկի Հինգշաբթի օր, «որպէս հրամայնալն է . . . և մի ինքնամբ յան-

Այս բոլորը զիտէինք, սակայն չէինք կրնար զիտնալ, բայց մանաւանդ երեակայել այն՝ ինչ որ քանի մը շաբաթներ առաջ, ուումքի մը նման պայթեցաւ Լուսառնի մէջ, անզամ մը ևս արիւնելով Հայ սիրտերը և անորակելի զայթակղութիւն պատճառելով օտար մամուլին, որ մոցուած Հայ ժողովուրդի արուեստի սիրազործ նշխանըներուն վրայ կը հիանար, իր հոգիին մէջ անզունելով անոնք՝ որոնք հասարակ զամառքի նիւթ ըրած էին աննիւթական այդ զանձերը:

Ըստ էինք այլար, թէ մենք մեռելները անգամ մը ևս մեռցնելու պարագին մէջ չէինք ուզեր ըլլալ: Սակայն ինչպէս կը թուի, բարոյականի այս դիակները կը հաւատան թէ Սուրբ Երկրի մէջ կարելի է միշտ յարութիւն առնել, հակառակ իրենց բարոյական մահերուն:

Հայ ժողովուրդին կը թողունք այս ոճրազործ արարքին հեղինակները դատելու և դատապարտելու գործը,՝ միացնելով իր ձայնը Յորդանանի արդարագատ մարմիններու վճիռին, որ վճիռ խօսքն է արդարութեան և ճշմարտութեան, շամբելու և անարգութեան սիւնին զամելու ոճրազործ զողերը:

* Առ այժմ այսքան միայն:

գրգնեսցի օրհնել քահանայն» (Կն. Օձն. թ.), Աւրեմն Օձնեցին կանոնները կ'ենթադրեն թէ իր ատենին եպիսկոպոսներուն բոլորովին արգելուած չէր գեռ Միւռոն օրհնել, Ու արդէն Ս. Սահակի կանոններուն մէջ ալ նոյն ակնարկութեան զը համդիպինք. և Եւ յամենայն տեղեաց մերոյ իշխանութեան յամենայն ամի ըգուրոյ Զատկի, զիւղ մէրտառութեան հորկութեամբ բերցին առ միզ քահանայքն, և առա ի մէնջ ընկալցին զօրհնութիւն իւլոյն և անձամբ մի օրհնեսցն ի տան իւրեանց, որպէս սովորեցան սմանք ի տգիտութենէ, վասնզի ոչ է իշխանութիւն այդ քահանայից, այլ եպիսկոպոսաց գործ է» (Կն. Ս Սահ. ԺԹ). Սահակի, Օձնեցին և Սիրոն կանոններուն յիշխատակութենէն սա խնդիրը կը ծագի թէ մինչև Ե՞րբ օրէն էր հայ եպիսկոպոսին Միւռոն օրհնել և Ե՞րբ գադրեցաւ այդ իշխանութիւնը Եւ որովհետեւ Օձնեցին Սիրոն ժամանակը շատ կարճ է, պէտք է ըսկել թէ կանուխիէն արդէն գադրած պէտք է լինի հայ եպիսկոպոսներուն Միւռոն օրհնելու սովորութիւնը և Օձնեցին զայն յիշած է իրեւ կանոններու կրկնութիւն ըը միայն.

418. ՈՉ, ԶՕՐՀՆՈՒՅԻՆ ՁԷԹԾ. — Խնդիր եղած է թէ վաւերական է արդեօք փախան Միւռոնի, պարզ ձեթով պաշտուած թրուժին Խորհուրդը՝ Որովհետեւ Քրիստոս այս Խորհուրդը հաստատեց հասարակ գործածութեան մէջ եղած արտաքին նիւթով, ինչպէս որ մէրտառութիւնը որեւէ ջրով, և հաղորդութիւնը որեւէ հացով և գինիով ու ոչ թէ կանխաւ նուրբագործաւած նիւթով, Բայց պէտք չէ մոռնալ թէ իւր Խորհուրդներուն վերաբերեալ խնդրոց մէջ, ամէն ինչ կախում ունի Խորհուրդը հաստատողին, այսինքն Քրիստոսի կամքէն, իսկ այդ կամքը պարտաւոր ենք մակարեկ Եկեղեցին, որ աւանդապահն է Քրիստոսի կամքին Ռւստի երր կը տեսնենք թէ Եկեղեցին հասարակ ձեթը կամ անուշանոա բայց չօրհնուած ձեթը չի գործածեր Խորհուրդին իրեւ նիւթ, ատկից պէտք է հնաւեցնենք թէ Քրիստոսի հաստատութեամբ և առաքելոց քարոզութեամբ օրինադրուեցաւ որ ա-

նուշանոտ և նուրիագործուած ձէթը գործածուի իր հեռաւոր նիւթ Խորհուրդին համար:

419. ԴՐՈՇՄԻՆ ՄԵՐՋԱԿՈՒՈՐ ՆԻՒԹԸ ՍԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ. — Խսկ մերձաւոր նիւթը միւռոնով օծումն իսկ է, և օծումին եղանակը պարզ չէ, քանի որ յաջորդաբար ինսեկա օծութիւններ կան իրարու եաւէ, նախ ճակտին, յետոյ հինգ զգայարանքներուն, այսինքն աչքին, ակտոնջին, հոտուելիքին, բերնին և ձեռքերուն, և ապա մարմին երենք գլխաւոր մասերուն վրայ, որոնք են սիրուղ, թիկնամէջը և ոտքերը: Արդ, յայտնի է թէ Խորհուրդին լրումը ճակատին օրհնութեան մէջ է, որովհետեւ Խորհուրդին գործողութիւնը միակ պէտք է լինի, իսկ գլուխին օծութիւնը կարգով և պատուով առաջին է: Տաթեացին կ'ըսէ: Այս ի ճակատն և ի թիկնամէջն եւ ի սիրտն օծանէ՝ այն դրոշմ է» (Հրց. 593): Սակայն աւելի ընդհանուր է այն կարծիքը, որ ճակտին օծումը ըուն Խորհուրդը կը համարի: Արեւմտեայց մէջ ալ արդէն տակէ աւելի չեն ըներ:

420. ԽՆԴԱԿ ՕԾՈՒԹԻՒՆ. — Միւռ օծութիւններուն համար Տաթեացին նորէն տարբերութիւններ մէջ կը բերէ: Հինգ զգայարանքներուն օծութեան համար կ'ըսէ: Այս ի խորհուրդ օծման է ծածկապէսա, իբր թէ բաէր որ ան օծման Խորհուրդը կը լրացնէ, այսինքն ինչ որ Խորհուրդը կը նշանակէ իբրեւ ծածկապէս օծումը ամբողջ մարմին, զայն կը ցուցնէ ինչն զգայարանքներուն օծումը: Միւռ Արևելեան Եկեղեցիներն ալ ունին հինգ զգայարանքներուն օծումը և կ'երեւ թէ Արեւմտեաններուն մօս ալ յիշ ժամանակց խափանուեցաւ ան, երբ սկսան Դրոշմը մէրտառութենէն ուշ պաշտել, արորունքի հասած տղաքներուն վրայ, զի այն ատեն գժուար կ'ըլլար նուրիելին ըոլոր զգայարանքները օծեն: Միացեալ օծութիւններուն համար Տաթեացին կ'ըսէ: Եթայնմ խորհրդոյ է որ յառաջ քան զմէրտառութիւնն օծանին այլ ազգք քրիստոնէից: Ատով կ'ակնարկէ երեխայից օծումին, որ խափանուած է մեր մէջ, և որուն մասին խօսեցանք մէրտառութեամբ օրինադրուեցաւ որ ա-

421. ԶԵՌԱԾ ԴՐՈՒԹԻՒՆ ԴՐՈՇՄԻ ԱՅԵՆ. — Խորհուրդին ձեւը, այսինքն նիւթը պաշտած ատեն ըսուած խօսքերուն համար թէն զանազան խնդիրներ կան, բայց առնո՞ք կարելի է լուծուած նկատել նիւթին առթիւ արուած բացատրութիւններսվ։ Լատինները ունին ձեռաց գրութիւն մը, այսինքն ձեռնադրութիւն մը՝ զոր օծումէն առաջ կը կատարեն, իսկ աղօթքին խօսքը այս է։ Ամենակարող, յաւիտենական Աստված, որ համեցար վերածնանիլ զծուայս քոյ ի ջրոյ և ի հոգւոյ, և ետուր նոցա թողութիւն տմենայն մեղաց, առաքեա ի նոսա յերկնից զմիթարիչ հօթնարիեան Հոգիդ քո Սուրբ. ամէնա։ Բայց այս աղօթքը Լատիններն իսկ չեն ուզեր ընդունիլ իրեւ Դրոշմի բանաձեւ, նկատելով մանաւանդ որ Արեւելեան Եկեղեցիները չունին զայն։ Մինչդեռ Խորհուրդներուն էութեան համար հարկ է բոլոր հնաւանդ Եկեղեցիներուն համաձայնութիւնը, մտնաւանդ թէ Հովովմէական ծիսարանն ալ կը գրէ։ «Յորժամ ատարած գէպ առ գրոշմելիս և ասէց» Նուիրեալուները ստէպ բազմաթիւ կը լինին առոնց մէջ և ձեռաց գէպի բազմութիւն կարկառումը իսկապէս ձեռաց գրութիւն, իրեւ Խորհուրդին իսկութեանը համար պահանջուած։

422. ԴՐՈՇՄԻ ԽՈՐՀՈՒԹԻՒՆ ՁԵՒՔԸ. — Ուրեմն բուն ձեւն է ճակարին օծման ատեն ըսուած խօսքը, որ մեր մէջ այսպէս է։ Շիւր անուշ յանուն Յիսուսի Քրիստոսի, հեղեալ ի վերայ քո, կնիք երկնաւոր պարգևացն անապականութեանց, Տաթեացին այդ ձեւը յառաջ բերած ատեն զանց կ'ընէ երկու բաւեր՝ Քրիստոսի և անապականութիւն, որոնք Վենեսելիկեան ապագրութեան մէջ ալ կան առ յաւելուածով։ Եթանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, որ չորս Աթոռներուն 1602ին պարզաբանուած և ճշդուած գաւանութիւնը այսպէս կը բացատրէր։ «Օծմամբ իւլոյս այսորիկ կնքեցիս և հաստատեցիս ի պարգևա Հոգւոյն Սրբոյ, զորս ընդունիս ի հաստատութիւն քրիստոնէական հաւատաց քոյց»։ Իսկ Լատինական ձեւը բառացի թարգմանաբար ունի այսպէս։ Կնքեմ

զքեզ նշանաւ խաչի և հաստատեմ զքեզ միւռուաւ փրկութեան յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ», զոր Տաթեացին յայտնապէս Ունիթոռաց թարգմանութենէն առնելով այսպէս յասաջ կը ըերէ։ Ճի ներքոյ ձեռիս ես կունշանեմ զքեզ նշանաւ իւղի և խառնեմ զքեզ այսօր ի հաստատեմ Քրիստոսի (ՏԾԱ., 593)։ Հետագայութեանումներէն իւրաքանչիւրը ունի իր պարագային յարմար և յատուկ խօսքեր, որոնք թէն ձեւն ին իսկութենէն չեն, ինչպէս գործն ալ նիւթին իսկութենէն չէ, բայց ատոր համար ալ չենք կրնար համարել անարգելի և տւելորդ, զի կանոնական և ծիսական են և կը պահանջն անթերի գործադրութիւն։

423. ՈՎԿ Է ԴՐՈՇՄԻ ՊԼԵՇՈՆԵԱՆ, ԵՊԻԿՈՊՈՎԸ ԹԷ ՆԱԵՒ ՔԱՀԱՆԱՆ։ — Լատին Եկեղեցին կը պնդէ թէ միայն եպիսկոպոսը իշխանութիւն ունի Դրոշմի Խորհուրդը տալու և ոչ քահանան ալ, և միայն Հովովմէական Եկեղեցին պետին իրաւունքն է բացառաքար արտօնել քահանան, որ Դրոշմ առյ մկրտեալներուն։ Այդ վարդապետութիւնը անիկա իրեն համար գաւանութեան կարգը բարձրացնուց Տրենատինեան Ժողովին մէջ ժջ. դարուն։ Բայց շատ կանուխին և նախական դարեին մինչեւ այսօր, Արեւելեան բոլոր Եկեղեցիներուն մէջ անխախտ է ընդհանուր սովորութիւնը, որով քահանաները Մկրտեալնեան հետ Դրոշմ ալ կու տան։ Եթէ պաշտօնեան միայն եպիսկոպոսը լիւր, պէտք էր որ տեղ մը գտնուէր այդ սովորութեան հետքը, մինչդեռ ո՛չ Ս. Գրքին, ոչ ծիսարաններուն և ոչ բավանդակ Արեւելեան Եկեղեցիներու սովորութիւններուն մէջ չկայ այդպիսի նշան մը։ Ուստի լաւագոյն է ըսել, թէ Լատինաց Եկեղեցիները ժամանականցնելէ վերջ կանոնական որոշումով քահանաներուն արգիլեցին Դրոշմ տալը, երբ սկսան անջամարտը և ուշ տալ զայն, արբանքի հասած պատանիներու իրեն Եկեղեցիին յատուկ և կանոնական սովորութիւն մը կը նկատենք զայն։ Արգէն իսկ Հոգվմէական Եկեղեցին սովորութիւնն է իր բարդ կարծիքները գաւանութեան կարդ զոր կարծիքները գաւանութեան կարդ

բարձրացնել և յետոյ պահանջել միւս
եկեղեցիներէն որ համակերպին անոնց
իրեւ դաւանական պահանջից:

424. ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԽՈՐՀՄԻՒՆՎԱԼԻՐՈՒԹ-
ՔԸՆՆ ՄԱՍԻՆ ՀԱՏԻՆՈՑ ԱՌԱՐԿՈՒԹԻԱՆ
ԱՐՖԵՔԲԸ. — Վճռական փաստը, զոր Հա-
տինները մէջ կը բերեն ի նպաստ իրենց
կարծիքին, Պետրոսի և Յովհաննէսի Սա-
մարիա երթաւն է, Փիլիպոսի մկրտած-
ներուն Հոգուոյն շնորհը տալու համար
(Գործք, լ. 14). Պետրոս և Յովհաննէս
եպիսկոպոսները էին: Եթէ այդպէս ըլլայ,
պէտք է դիտել թէ Պետրոս և Յովհաննէս
եպիսկոպոսներ էին, և աւելին
ևս, այդ տըւչութիւնը Հոգուոյն մնայուն
խորհուրդը չէր ուրեմն, այլ բացառիկ
շնորհ մը առաքեց ժամանակին համար,
ինչպէս նշանք լեզուաց և թարգմանու-
թեան և զօրութեանց և հրաշից հայլն,
որոնք յարակից էին առաքեալներուն և
անոնց միջոցաւ արուած Հոգուոյն շնորհ-
ներուն: Բայց մենք չենք ուզեր ինդիրը
այդ կէտին առնիլ և բաւական կը համա-
րինք ըսել թէ Փիլիպոս, որ Սամարա-
ցիները մկրտաց, սարկաւագ էր ու պատ-
մութիւնը միօնի կը ցուցնէ, թէ սարկա-
ւագներուն համար օրէն չէր Խորհուրդ-
ները պաշտել: Իսկ երեցագոյն առաքեալ-
ներուն՝ Պետրոսի և Յովհաննէսի անձամբ
Սամարիա երթաւը, ոչ թէ միայն Խոր-
հուրդին մատուկարարութիւններ նպա-
տակ, այլ որովհետեւ առաջին ննդամն էր
որ ոչ հրեաներ կամ կիսահեթանոսներ
Քրիստոսի եկեղեցին մաս պիտի կազ-
մէին, արժան էր որ մտադրութեամբ
տնօրինուէր պատշաճը:

425. ԴՈՅՆ. ԱՌԻԹՈՎԸ. ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆ
Մ. — Բայց եթէ ուզենք եպիսկոպոսին
առաւելութիւն մը տալ Դրոշմի Խորհուր-
դին մէջ, կարելի է զայն դնել միւրունի
օրհնութեան մէջ, զոր արուած չէ կատար-
ել քահանաներուն: Ըստ արդարքի, հնար
չէ ըսել թէ կատարեալ չէ քահանային
պաշտօնը, երբ չէ կրնար՝ պատարատել
իր մտակարար Խորհուրդին նիւթը,

Այս տեսութեամբ թերեւ հնար ըլլայ կա-
տարեալ և նախնական պաշտօնեալ ճանշ-
նալ եպիսկոպոսը, բայց ոչ այնպէս ինչ-
պէս կ'ուզեն կատինները ըսել, երբ ժա-
մակարարութիւնն անգամ ոչ թէ աստի-
ճանին իրաւունքովը, այլ իրենց Պապին
յանձնարարութեամբը կ'ուզեն արդարա-
ցնել քահանայից մէջ: Ասկից է որ առիթ
կ'առնէ Տաթեացին, ըսելու համար թէ
անոնց մէջ եպիսկոպոսները միայն իրա-
ւունք ունին կատարելու ինչ որ քահա-
նաները իշխանութիւն ունին կատարելու
մեր մէջ, ապա ուրեմն անոնց եպիսկո-
պոսները հաւասար են մեր քահանանե-
րուն: Բայց առիկա ըլլա հոգաւակասի-
րութեան նոցա առ, ինչպէս որ դիտել
կու տայ նախ ինքը՝ վարդապետը և ոչ
ըստ ուղղութեան պատճառաբանութեան:

426. ՊԱՏԵՄԱՆՔ ԴՐՈՇՄԻ ԿԱՏԱՐՄԱՆ.
— Կանխալ ըսուածներէն կարեւոր կը
հասկցուի այս Խորհուրդը ընդունողներու
մտակին: Եթէ մատազ մանուկ կամ նորա-
ծին է գրոշմէլին, ինչպէս մեր և բոլոր
Արևելեայց մէջ, էական պայման է, որ
Դրոշմէլին մկրտուած ըլլայ: Նոյն պայ-
մանը նաև Արևելեայց մէջ, ուր պատօնի
պիտի ըլլայ գրոշմէլին: Զջումը և խոս-
առվանութիւնը, զոր Լատինները կը պա-
հանջնեն գրոշմէլիին չափահաս ըլլալուն
համար, մեր մէջ անտեղի է, բացի այն
պարագայէն, որ նուիրեալը չափահաս
ըլլայ, ինչպէս որ կը պատահի երբ Բա-
րութականութեան մէջ մկրտուած մըն է
որ Դրոշմ պիտի ընդունի մեր եկեղեցին
մէջ: Խոստովանութիւն տեղի չ'ունենար
Լատիններուն մէջ ալ, երբ գրոշմէլին
մատազ մանուկ ըլլայ: Լատինաց մէջ ոո-
վորութիւն է որ եպիսկոպոսը երբ այցի
ելլէ իր վիճակները, կը հաւատքէ նորա-
ւաս պատանիները և աղջնակները և ա-
նոնց կու տայ Դրոշմի Խորհուրդը, իսկ
աթոռանիստ քաղաքին մէջ նոյնը կ'ընեն
տորին մէկ երկու անգամ: Այսուհանդերձ
երբ եպիսկոպոս ներկայ է կամ մատ-
ար տեղ մը կը գտնուի, և տկար կամ
մահուան գտանդին մէջ գտնուող մանուկ-
ներ կան, առվարութիւն է: որ զանոնք
հիւանդ մանուկին քովը կը կանչեն և

սուրբ միւռոնով Դրոշմի օծումը տալ կու տան:

427. ԴՐՈՇՄԻ ԽՈՇՈՒԲԴԻՆ, ԱՐԳԱՎԻԹՔՆԵՐԸ. — Ինչպէս մկրտութեան, նոյնպէս գրոշմի արգասիքը երեսէ կը համարուի: Այս նմանութիւնը բաւական է, քանի ո՞ր այնքան սերտ է երկուքին նմանութիւնը որ առ անոր լրումն ու ամբողջացումն է կարծիս, ոչ թէ սակայն առունձին առանձին առուուած ատեն թերի կ'ըլլան: ոչ, այլ օրովհետեւ երկուքն ալ կարեռը են քրիստոնէական կատարելութեան համար, ի՞չպէս անձնիւր անձիք բնական կեանքին համար նախ ծնիւը ի լոյս և յետոյ բնական կենսական ձեռքերու մէջ հաստատուիլը: Այդ արգասիքներէն առաջինը սրբարք չնորհքն է, իսկ երկորորդը՝ խորհրդական չնորհք: Իսկ Դրոշմին յատուկ չնորհն է մարդը հաստատել քրիստոնէութեան չնորհին մէջ, անոր զօրութիւն տալ, համարձակ դաւանելու զայն և արիութիւնը՝ փառաւորելու և պաշտպանելու զայն, իւրաքանչիւրը իր կացութեան համաձայն:

Սուրբ Հայրերը և եկեղեցւոյ վարդապետները շատ խորհրդաւոր խօսքերով կը գրեն իւղին և անոր անուշանուառթեան մասին և այս միտքով կը մեկնեն Պօղոսի խօսքը. «Հոս անուշ եմք Քրիստոսի առաստած» (Բ. Կորնթ. Բ. 15): Բազմապիսի են օծումին ալ նշանակութիւնները. անհկա նուրիքազործութիւն կը շինէ քահանայից մէջ, վեհութիւն՝ թագաւորներու վրայ, ազգեցութիւն՝ մարգարէներուն մէջ, զօրութիւն՝ ըմբիշներու մատ, հաճութիւն՝ մարդոց մէջ, զուարծութիւն՝ զգայարանքներու մէջ, կը փարատէ ցաւերը, կը զօրացնէ տկարները, կը զարդուի կատարելները: Ասոր համար է ո՞ր իրաւամբ օծման իւղը լուսցման իսկին մօտ դրուեցաւ, քրիստոնէութեան պայմանները լրացնելու համար:

428. ԿԱՐԵՒՈՐ ԲԱՑՑ ՈՉ ԱՆՀՐԱԺԵՑ. — Այսուհանգերձ, Դրոշմին Խորհուրդը Մկրտութեան Խորհուրդին պէս անհրաժշտ չէ փրկութեան համար, վասնզի ոչ Աւետարանները և ոչ ալ առաքեալները այսպիսի բան մը չեն ըստ: Տարրեր է

արգասեաց համար կարեսրութիւնը, կողըստեան սպառնալիքին հոմար անհրաժշտ պահանջման մասն է Որովհետեւ բացառական է այդ ճշմարտութիւնը, հարկ չկայ փաստերու, քանի որ անհրաժեշտ հարկին համար ոչինչ կրնացներ որ և պարագայի մէջ, Այս պատճառաւ, Խորհուրդը ուրիշ անդամ չի կրնուիր: Սուրբ Գրքէն ունինք առափեալին խօսքը թէ Ամր հաստատեած մեկ ձեօքն հանդերձ ի Քրիստոս և օծ զմեզ՝ Աստուած է, «ո և կնքեացն մեզ» (Բ. Կորնթ., Բ. 24), ուր կնիքը օծումին կը յարակցի իրը գործը պատճառին հետ, իսկ եկեղեցական աւանդութեան մէջ և սրբութեան մէջ Դրոշմին Խորհուրդը մկրտութեան հետ կապակցուած ըլլալով, նոյն օրէնքին տակը փակուեցան այդ երկու Խորհուրդները. անոնց կնիքը և անկրկնելիութիւնը նոյն կերպով է որ ճշմարտուեցան երկու քին մէջ ալ և իրը այդ, բոլոր եկեղեցիներէն ալ իրը վարդապետութիւն ընդունուեցան: Այս համաձայնութիւնը կատարելու վաստ մըն է Խորհուրդներուն մասին եղած բոլոր խնդիրներուն մէջ:

430. ՄԻՒԽՈՒՆԻՆ ԸՄԲՈՒՆՈՒՄԸ ՄԻԹ ԲԱՐՄՈՒԼԵՏՏՈՒԹԻՒՆ: Տրոշմի արգասիքին մասին խօսուած ատեն կրնայ սա խնդիրն ալ յուղուիլ, թէ սրբալոյա միւռոնը ըստ ինքեան արդեօք ունի՞ արգասեաց զօրութիւնը՝ անկախարար Դրոշմին մտակարարութենէն: Այս խնդիրը հարկ է յուղել մասնաւորաբ մեր եկեղեցին համար, ուր սուրբ միւռոնը իրեն համար կարծես առանձին պատիւ ունի և մինչեւ անգամ առանձին նուրիքական պաշտամունք իրեն համար: Ասոր համար է, որ անոր օրէնութիւնը բուն իսկ Հայրապետէն կ'ըլլայ, բաշխումը նուրիքակներու ձեռքսկ կը կատարուի, եկեղեցական արասրութիւններ կ'ըլլան քաղաք մըն հասափ ատեն, ձեռնադրութեան կամ ուրիշ պատեհամբ առեան կը հանուի յատուկ թափուկ, երգերով և հանդիսութիւններ թափուկ,

բով, պաշտօնէից նույիրագործումը իր միջացաւ ակղի կ'ունենայ, պաշտամունքի տան գործածուելիք անօթներն ու սպասները իրմով կ'օժուին, պատկերները, խաչերը, աւետարանները մինչև որ միւռոնդ չօժուին, չեն կրնար գործածուիլ մեր եկեղեցիներուն մէջ, ոչ ալ կրնան օրհնութեան գործիք կամ համբոյրի առարկայ ըլլալ օծուելէ տառջ: Մինչեւ ուրիշ եկեղեցիներու մէջ չկան այսպիսի օծումներ: Լատինները միւռոնը կը գործածեն միմիայն Դրոշմի համար, եպիսկոպոսի օծման և սկիճի ու մազզմայի նույիրագործութեան համար: Իսկ ուրիշ տան, նոյնիսկ քահանայի և թագաւորի օծման առթիւ, երեխայից իւզը կը կրրարկեն:

431. ՄԻՒՐՈՒՆԸ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՅՑՑԱԿԵՏԵ ԴԻՑՈՒԱԾ. — Արդ, տեսնելով այս նույիրական պատիւը և հաւատացեալներուն ժողովրդական կարծիքը, ի դէպէ հարցնել թէ եկեղեցին միւռոնի համար կ'ընդունի՞ ներքին և իր մէջ բռնուած զօրութիւն մը, թէ նշանակական է տմէն ինչ, իրմով կատարուած օրհնութեան համար: Թերեւս միւռոնը եկեղեցոյ մէջ նշանակէ Ս. Հոգևոյն շնորհաց և միջնորդ նոյն շնորհաց բաշխումին, ստկայն ներքին և խորհրդական ոչ մէկ փոփոխութիւն կ'ընդունի՞ թէ տեղի կ'ունենայ անուշահոտ իւզին մէջ օրհնութենէն ետքը, որով ոչ մէկ ներքին աղքիւր կամ արտադրեալ պատճառ կը ճանչնանք անոր նիւթին մէջ. ընդհակառակն, թէ նպատական է որ օրհնութիւնները կը տրուին ընդհանրապէս, եթէ ոչ իրին վրայ նույիրական հանգամանք մը դնելու համար, զայն զատելու համար հասարակ նիւթերէն, զայն աստուածային պաշտամունքի յատկացնելու և անոր անխարի կիրառութիւնը արգիելու համար նմանօրինակ է նաև միւռոնին զօրութիւնը, հիմունած օրհնութեան վրայ, բայց տրուած յատուկ հանդիսաւորութեամբ և յատուկ նշանակութեամբ, ուրիշներէն աւելի, այնպէս որ կարծես թէ մեծագոյն օրհնութեան միջոց կը դառնայ, որով և ուրիշէ օծուած իրը և ուրիշ՝ օրհնուած իրը, սա-

կայն աստիճանով միայն մին միւսէն տարրերուած և ոչ թէ իրին մէջ կատարուած իսկուկան փոփոխութեան մը աստիճանով երբ այս իմաստով ճշդարանուի, ոչ մէկ աւելորդապահաւութիւն և աստուածային փառքին ոչինչ հակառակ կը տեսների միւռոնին մէջ, ինչպէս նորադանդները ուղեցին նկատել եկեղեցւոյ սրբա-նուէր արարողութեանց մէջ:

432. ՊԱՑՄԱՆՔ ԴՐՈՇՄԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԹԵՂԱՆ. — Դրոշմին տըւչութիւնը և ընդունելութիւնը չի պարունակեր յատուկ պայմաններ, աւելի քան անոնք որ ըսուեցան այս կորուրդին էութիւնը և հանգամանքները բացատրած ասեննիս, Ընդունելութեան կամք, ստացուած միջրոտութիւն, զղումը և խոստավանութիւն մեղաց, եթէ գրումնելին չափահաս է արդէն և կոնխաւ մկրտուած: Իսկ միր եկեղեցին համար կանոն է որ մկրտութեան հետ պաշտուի Դրոշմին Խորհուրդը, առանց որեւէ միջարկութեան, և ոչ ալ կրկին մասերու կամ օրիրու բաժնելու համար է երթեմն, հանդիսաւոր պարագայից մէջ, որ քահանաներէն մէկը միայն մկրտէ, իսկ ուրիշ մը Դրոշմը տայ, և այս մանուանդ հերեւ եպիսկոպոս մը կամ վարդապետ մը հանդիսադիր գոնուի, որ մկրտութիւնը ծխատէր քահանային թողելով, գրումն ժամակարարութիւնը ինքը կ'ընէ:

433. ԴՐՈՇՄԻՆ ԿԱՐԳԸ ԸՍՏ ՄԿԵՆԱՑԻՒՆ. — Իսկ Դրոշմին կարգը շատ համառօտ է մեր Մաշտոցին մէջ: Շարական և աղօթք ի սկզբան, և ապա ինսեպ օծութիւններ, դարձեալ աղօթք և շարակուններ և կ'աւարաք ի Խորհուրդին արարողութիւնը: Բեմ հանելը և խորանին երկրպագութիւնը ամէն օրհնութեան մէջ կայ, ինչպէս քառասնօրէքի օրհնութեան մէջ եւս: Հաղորդութիւր առանձին Խորհուրդը, որուն մասին զատ պիտի խօսինք: Թափօրով և երգերով եկեղեցին տաւ տանիլը և մանուկը մօրը գիրիկը յանձնըւած ատեն ընթերցուածները և աղօթքը, թագ վերացնելը և առաջին լուացումը, զօր միւռոնն հանել կը կոչէ ժողովուրդը, մեծ մասով մկրտութեան հետ յարակցու-

թիւն ունին : Միայն օծեալ մանկան առաջին լուսացումը կարելի է աւելի դրոշմին հետ կապել, նմանապէս քառասնօրէին օրհնութիւնը, որ այժմ շատ տեղեր խափանուած է, ոչ մկրտութենէն և ոչ դրոշմումէն կը հաշուուի, այլ բնական ծնունդին օրէն և պարզապէս հրէական սրբութիւններէն է փոխանցուած :

434. ՑԱՐԱԿՎԻԾ ՈՒԹԻԾ ՄԱՐԱՐԱԾՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ. — Յատուկ զգեստն ալ, «**Ո**սպիտակ պէտք է ըլլայ, և գլուխին նարուը, մկրտեալին կամ անոր տեղ կնքահօր ձեռքի մոմեղէնները, այս ամէնը յուրակից են մկրտութեան, ինչպէս իր տեղը ըսինք թէ նորակնունքները սպիտակ զգեստներ հագած եկեղեցին կը մնային ութը օր: Բայց սրբվէտն դրոշմը մկրտութենէն միշտ անրաժան էր, կարելի է ըսել թէ սրբութեան և պատույ նոյն կանոնը և նոյն նշանները կը կատարուէին դրոշմի համար ևս: Նոյնը պէտք է ըսել նաև կնքահօր համար, որ դրոշմի համար ևս կը պահանջուի ու անոր պայմանները, պաշտամունքը և գործողութիւնը համանման են մկրտութեան հետո Լատինները երկու Խորհուրդները բաժնեւով, կնքահայրն ալ կը բաժնեն, ինկ մեր մէջ, քանի որ երկուքն ալ միասին կը կատարաւին, կնքահայրները տարբերելու առիթը չընծայուեցաւ արդէն:

435. ԽՈՂՈՂՈՒԹԻՒՆՆԵՆ ՈՂԶՈՅՆԸ. — Օծուներէն յետոյ, Խորհուրդին պաշտօնեան կ'ողջունէ դրոշմեալը հոգեսոր ողջոյնով և կ'ըսէ. Շնազաղութիւն ընդ քեզ, քրկեալդ Աստուծոյ, խազաղութիւն ընդ քեզ, օծեալդ Աստուծոյց: Նոյն ողջոյնը ունի նաև Լատին ծէսը սա բառերով. «Խազաղութիւն ընդ քեզ», միայն թէ այդ ըստ վայրկեանին եպիսկոպոսը թեթև ապատկ մը կը գնէ դրոշմեալին երեսին, ինչպէս խորագիրն ալ կը նշանակէ: Ապտակի այս տրարողութիւնը նոր է և սկսած է այն տաենէն, երբ Դրոշմը անոնց մէջ անջատուեցաւ Մկրտութենէն ժԲ. դարսուն: Ու թէ իրենք զայն խորհրդաբար մեկնելով կ'ըսնէ թէ նշան է համբերութեան և ներողութեանց մէջ արիւութեան, բայց իրապէս անիկա փո-

ԱՐՈՂԱԿԱՆ

ՏԻՐԱՄԱՅՐԸ

(Ծննդեան 2000 ամեակին առիթով)

Կինը, որուն ծննդեան երկնազարամենկը զուգադիպեցաւ այս տարուած՝ կաթոլիկ Եկեղեցին պատշաճ հանդիսութիւններով պանծացուց այս առիթը Ս. Երկրին մէջ՝ մին է աշխարհի պատմութեան ու մարդկութեան ճակատագրին վրայ ամենէն իսոր ու բարերար ազգեցութիւնը գործած արարածներէն, որուն վրայ վայրեցան մարդը իր Արարէին նմանատիպ հանդիսացնող բոլոր առաքինութիւնները, նկարագրի բոլոր բարեմառնութիւնները:

Սէրը, համբերութիւնը, հաւառաքը, հնազանդութիւնը, հաւատարմութիւնը, ծառայասիրութիւնը — մը մէկը թռւել բարձր այս յատկանիշերէն, որոնց վկայութիւնը կու գոյ մեզի նոր կտակարանի էջբէն, ինչպէս սերունդներու ջերմեռանդ հաւատաքովը մեզի փոխանցուած անսուռ աւանդութիւններէն:

Բոլոր հին ու առաքելական Եկեղեցիներու կողմէ մեծապէս բարերանուած է բացարիկ ու գերազանց այս կինն ու մայրը, զոր ինքն իսկ, մարդկարեական անխար յայտնատեսութեամբ մը գուշտակած էր երբ այցի — օքնութեան — էր գոյցած իր նման հրաւալի ու անսովոր պայմաններու մէջ մայրութեան պատիքին արժանացած իր զարժուէին: Այսունիշեան երանեցեն ինձ ամենայն ազգք:

Խանցուած է միջնադարեան ժամանակներու առաքետական տրարողութիւններէն, զի երբ առաքետներուն դառապեաները իւրենց խումբին մէջ մէկը կ'առնէին, սուրբ անոր յանձնած առեն թեթեակի կ'ապատէին զինք ի նշան իշխանութեան, որուն կ'ենթարկուէր ան այդ վայրկեանին:

ՄԱՂԱՐԱԿ ԱՐՔԵՊՈՍ. ՕՐՄԱՆԵԱՆ (Վերջ՝ 42)